

Սա բնագրային խաժամուժին մէջ, Հին Կտակարանի շրջագատէն ներս, կարգ մը փոքրաթիւ և երկրորդական հանգիստութիւններու սպրդումները կ'արդարանան հետեւեալ մեկնաբանութեամբ: Արբանամի քաղաքացւոց Ուր քաղաքի բնիկն ըլլալու հանգամանքը, Մին. ԺԱ. 31 «Եւ առ Թարա զԱրամ զորդի իւր, և զնաքով զորդի իւր, և զՂովտ՝ զորդի Առանայ որդւոյ իւրոյ, և զՍառա զնու իւր, զկին Արբամու որդւոյ իւրոյ, և եհան զնոսա յաշխարհէն Քաղղէացւոց (եբրայական բնագիրը ունի **כֶּשֶׁד ִוְרָאֵם**, մէուր քաստիմ՝ յուրէ քաղղէացւոց), և եկին մինչև ցՍարան, և բնակեցին անդ», և իր հօր և նախահայրերուն հոն օտար տանարներ յաճախելու պարագան, Յես. ԻԴ. 2 «Եւ խօսեցաւ Յեսու ընդ ամենայն ժողովրդեանն և ասէ, այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի, յանկոյս զետոյն պանդխտեցան հարքն ձեր յառաջագոյն, Թարա՝ հայր Արբանամու և հայր նաքովւրայ, և պաշտեցին զաստուածս օտարս», կը թելադրեն այն հաւանականութիւնը, որով նահապետը լքելով իր երկիրը, իրագործելու համար ճշմարիտ և մի Աստուծոյ հրաւէրը, փոխադրած ըլլայ իր յիշողութեան մէջ աւանդութիւնները իր հայրենակիցներուն: Այս զրոյցները, մերկացուած իրենց հեթանոսական պատմուճանէն և վրէպներէն ներգործութեամբը Աստուածային Յայտնութեան, կը ժառանգուին նախ բերանացի, ապա թերևս զրաւոր կերպով, իր շառաիղներուն միջև, կերպագրելով այսպէս երկու զուգահեռական հոսանքներ՝ Եհովայիանը և Էլօհիմեանը, զորս Մովսէս կը ներամփոփէ զանոնք, գրեթէ առանց փոփոխելու, առանց յապաւելու կամ աւելցնելու, իրենց փոխանցման նախնական տրպով, Մինդոցի էջերուն մէջ. Supplément, Dictionnaire de la Bible, L. Pirot, սիւնակ 764-766: Ատորև կը ներկայացնենք համապատկերը ջրհեղեղեան զրոյցին սկզբնական աւանդութեան իր զանազան ճիւղաւորումներով:

ԱՆՈՒՇԱՒԱՆ ԱԲՂ. ՉՂՋԱՆԵԱՆ
(Շարունակելի՛ 4)

ԵԿԵՂԵՅՍ-ՊԵՏՐՍԿԱՆ

“ՄԵՐ ՆԱԽՆԵԱՅ ՀԱԻԱՏՔԸ”

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Բազմալեզու մէջ, շարունակելով իր յօդուածը, Ս. Ներսէս Շնորհալիի և Ս. Պետրոս Առաքեալի մասին, Հ. Ներսէս Տէր Ներսէսեան կը հրամցնէ իր ընթերցողներուն սխալ մեկնաբանութիւններու և կանխակալ կարծիքներու ճոխ հիւսուածք մը: Քննենք:

1. — «Ս. Հայրերու երկերը մեկնելու մէկ կարևոր սկզբունքին վրայ» բացատրութիւն տալէ յետոյ Հ. Ն. Տէր Ներսէսեան կը գրէ. «Այս սկզբունքին դէմ կը մեղանչենք, եթէ յստակ բացատրութիւնները անտեսած՝ ենթադրեալ մթին հատուածներուն մէջէն որսանք մեր կանխակալ կարծիքին մօտեցող զազափարներ ու մնացածը ծածկենք. այսպէս է, զժբախտաբար, Ն. Եպս. Մովսէսի պարագան» (Բազմալեզու, 1954, էջ 22): — Ն. Եպս. Մովսէսի պարագան ճիշդ ատոր հակառակն է բարեբախտաբար Վասնդի ան Ն. Շնորհալիի «Եղեսիոյ Ողբ»ին մէջէն որսացուած և Հայ Հռոմէականներու կանխակալ կարծիքին մօտեցող ծանօթ «Եւ զու Հռոմ...» հատուածին միջոցաւ անոր հեղինակին անունը շահագործողներուն սխալ ընթացքը ցոյց տուած և Ս. Պետրոս Առաքեալի մասին Ս. Ն. Շնորհալիի հարազատ տեսութիւնը ներկայացուցած էր, յիշատակելով բազմաթիւ և յստակ վկայութիւններ նոյն Արքայան Հայրապետին զանազան գրուածքներէն:

2. — Էջ 23. — Գեր. յօդուածագիրը կը գրէ. «... և Պետրոսի պիտի յանձնէր երկնքի արքայութեան բանալիները, այսինքն՝ եկեղեցական գերագոյն իշխանութիւնը»: — Սխալ մեկնաբանութիւն: «Եւ տաց քեզ զփականս արքայութեան երկնից, և զոր մեանգամ կապեցես յերկրի՝ եզիցի կապեալ յերկնս, և զոր արձակեցես յերկրի՝ եզիցի արձակեալ յերկնս» (*): «Եկե-

(*) Մատթ. ԺԶ. 19.

ղեցական գերագոյն իշխանութեան» արւ-
չութիւն չկայ հոս, այլ կապելու և արձա-
կելու: Այդ միևնոյն իշխանութիւնը տուաւ
Քրիստոս միւս աշակերտներուն ալ: «Ամէն
ասեմ ձեզ, զոր կապելցէ յերկրի՝ եղիցի
կապեալ յերկինս, և զոր արձակելցէ յեր-
կրի՝ եղիցի արձակեալ յերկինս» (*): Դար-
ձեալ: «Առէք Հոգի Սուրբ. եթէ ումեք
թողուցուք գմեղս, թողեալ լիցի նոցա,
եթէ զուրուք ունիցիք, կալեալ լիցի» (**):
Ուրեմն Ս. Պետրոսի «եկեղեցական գերա-
գոյն իշխանութիւնը» կը մնայ լոկ հռոմէա-
կան կանխակալ կարծիք և սխալ մեկնա-
բանութիւն, և միայն Պետրոս չի կարգուի
«տեսանելի և երկրաւոր եկեղեցւոյ գերա-
գոյն հովուապետ»:

3. — Գեր. յօդուածագրին ճիշդը, նը-
ւագեցնելու Աւագ Ուրբաթի Ծարականին
վարդապետական արժէքը, դատապարտ-
ուած է ձախողութեան: Ան կրճատած է
մեր յիշած վկայութիւնը, որպէսզի յաջորդ
էջին վրայ կարենայ ըսել թէ «աւուր պատ-
շահի շարականի մը մէջ չէ կարելի վար-
դապետական տեսարանութիւն մը ամբող-
ջապէս ամփոփել» (Բազմ. էջ 24): Բայց
եկուր տես որ մեծ աստուածաբան և բա-
նաստեղծ Ծնորհալին կրցած է իր կուռ
գրելով քանդակել սա սրտայոյզ տողերը.
«Այսօր ըզվէմըն հաւատոյ՝ շարժեալ փոր-
ձողին խաբէութեան մարտ, առ ի քէն թո-
ղացուցեալ՝ ըզմարդկային տկարութիւնս
յանդիմանելով, և առ յոյս դարձի մեղա-
ւորաց, որ դառնապէս արտասուելովն՝ ըն-
կալաւ ի քէն երիւք հարցմամբ սիրոյն՝ զե-
րից ուրացութեանցն զբըժըչկութիւն» (**):
Տողեր՝ որոնք ամբողջ «վարդապետական,
տեսարանութիւն» մը կ'արժեն:

4. 4. — Վենետիկեան յօդուածագիրը
յայտնի ջանք մը կ'ընէ թեթեւեմելու Պե-
տրոս Առաքեալի ուրացութեան չափազանց
ծանրակշիռ յանցանքը, մոռնալով որ թեթեւ
յանցանքի մը համար հարկ պիտի չըլլար
«գառնապէս» լալ:

5. — Գեր. յօդուածագիրը «նկատելի
ամենէն էական կէտը» աջ ու ձախ դարձ-
նելէ յետոյ կ'եզրակացնէ. «աւելին կուգայ
ն. եպս. Ծովականի գրիչէն, որ կ'ուզէ

Ծնորհալի բերանը դնել իր անհիմն վար-
կածները» (էջ 25): Ահա աւստի մեր գրածը.
«Այս խօսքերով յատկորէն կը պարզուի
թէ ըստ Ծնորհալի Հայրապետին սիրոյ երեք
հարցումներով Յիսուս քաւել կուտար իր
աշակերտին երբեակ ուրացութեանց չափա-
զանց ծանրակշիռ յանցանքը: Յիսուս իր
ուրացող աշակերտը կը կոչէ անոր նախկին
անունով՝ Սիմոն Յովնանու, և երեք ան-
գամ կը հարցնէ իրեն. «Ձիս կը սիրե՞ս».
մինչև որ կը տրամի յանցաւորը, և Յիսուս
տեսնելով անոր զղջումը և դարձը, զայն
վերստին կը հաստատէ իր առաքելական
պաշտօնին մէջ և կը հրամայէ անոր որ իր
«գառնուկներն ու ոչխարները արածէ» (*):
Այսպէս կը գրէր նաև ձահեցի Ղազար
Աստուածաբան Վարդապետը. «Եւ դարձեալ՝
զի երեք հարցմամբն զոր եհարց Տէրն առ
Պետրոս, բժշկեաց զմեղս երից ուրացու-
թեանցն և հաստատեաց ի նա զճնորհս ան-
ուաքելութեան» (**): Յայտնի հոգևորական
մըն ալ, որ ապահովաբար ճնորդանք մեկ-
նիչ» մը չէ, կանխակալ կարծիքներու յան-
կերզին սկսելէ առաջ կը գրէ. «Պետրոսի
սիրոյ երեք խոստովանութիւնները կը հա-
մապատասխանեն երեք ուրացութիւննե-
րուն, որով աշակերտներու առջև Պետրոս
Առաքեալ իր նախկին դիւքին կը բարձրա-
նայ» (**): Մեր վերոգրեալ տողերը «ան-
հիմն վարկածներ» չէ որ կը ներկայացնեն,
այլ հաստատուն իրողութիւններ, այսինքն
Յիսուսի կողմէ ուրացող աշակերտին ոչ թէ
Պետրոս, այլ իր նախկին անունով «Սիմոն
Յովնանու» կոչուելը, և անոր «տրամելը»
փոխանակ ուրախանալու, քանի որ իրեն կը
տրուէր «գերագոյն հովուապետութեան»
պաշտօնը: Այս ծանրակշիռ իրողութիւն-
ները թեթեւօրէն մէկզի գրուած են Վենե-
տիկեան յօդուածագրին կողմէ, փոխանակ
հասկցուելու իրենց լման տարողութեամբ:

6. — Մեր կողմէ կիրարկուած սա
վկայութեան մէջ,

«Տալ ըզ Հոգին մետասանին,
եւ քո փոխան լինել նոցին,
եւ յետ նոցա որք ըստ կարգին» (***)

(*) Հասկ, 1952, էջ 490 - 491.
(**) Դրախ Տաճկալի, էջ 492.
(***) Աւետարան, Աշխ. Թրգմ., 2. Սրապիոն
Վրդ. Ուրուհոսեան, Ս. Ղազար, 1952, էջ 618.
(****) Բաճճ Զախար, էջ 50.

(*) Մատթ. ԺԸ. 18.
(**) Յովն. Ի. 23.
(***) Ծարակնոց, Կ. Պոլիս, 1826, էջ 275.

ըստ Բազմազգային յօդուածագրին, «ամենեւին խօսք չկայ վարչական փոխանորդութեան մասին. խօսքը միմիայն այն հրաշագործ զօրութեան մասին է, որ հաւասարապէս արուեստը բոլոր առաքեալներուն» (էջ 25): Այս սահմանափակումը չ'արդարանար: Քրիստոսի փոխանորդները, այսինքն բոլոր Առաքեալները, ոչ միայն հրաշքներ պիտի գործէին իրենց ստացած Հոգիով, այլ նաև պիտի հովուէին իրենց վիճակուած հօտերը. և հովուութեան այդ իրաւունքը ի գործ պիտի դնէին «Եւ յետ նոցա որք ըստ կարգին», ինչպէս կ'ընեն մինչև այսօր ամենայն իրաւամբ: «Թիւրիմացութիւն մըն ալ հոս», այո՛, բայց ոչ թէ մեր, այլ Բազմազգային բազմազգէյ յօդուածագրին մօտ:

7. — Գեր. յօդուածագիրը կը գրէ, էջ 25-26. «Արդ, շատ բնական է որ, ուր Քրիստոս կը բազմի իբր միակ ու զերագոյն դատաւոր, առաքեալներուն մէջ ա'լ չըլլայ մեծ ու փոքր, այլ հաւասար բազմին Քրիստոսի շուրջ: Վերջին դատաստանին՝ երկրաւոր զինուորեալ եկեղեցիին պիտի դադրի գոյութիւն ունենալէ. այլևս հարկաւոր չէ Պետրոսի զլխաւորութիւնը, քանի որ Քրիստոս անձամբ պիտի զահակալէ իր փառաւորեալ եկեղեցիին մէջ...»: — Գեր. յօդուածագիրը այնպէս կը կարծէ թէ վերջին դատաստանէն առաջ հարկ էր որ առաքեալներու մէջ ըլլար մեծ ու փոքր, և հարկաւոր էր որ Պետրոս ունենար զլխաւորութիւն: Եթէ Քրիստոս ուզած ըլլար որ առաքեալներու մէջ ըլլայ «մեծ ու փոքր», անոնց վէճին առթիւ(*) իբրև մեծ պիտի յայտարարէր Պետրոսը, Բայց Քրիստոս այդպէս չըրաւ, որովհետև Ինքն էր և կը մնար յաւիտեան Առաքեալներուն և անոնց յաջորդներուն պետը և զլուխը թէ յազմական և թէ զինուորեալ եկեղեցիին մէջ(**): Հետեաբար Ծնորհալիի տողերը,

«Նախ առաքեալքըն քօ դասին,
 Յերկրտասան աթոռ նըստին,
 Զերկրտասան ազգըն դասին
 Մեղուցելոյ Իսրայէլին»(***),

ցոյց տալու համար Առաքեալներուն հաւասարութիւնը, շատ պատշաճ կերպով յիշա-

տակուած են և ոչ թէ «անտեղի կերպով» ինչպէս կը կարծէ Հ. Ն. Տէր Ներսէսեան:

8. — Էջ 26. — Գեր. յօդուածագիրը կը գրէ. «Ձեռք կ'ընար բացատրել ինչո՛ւ Գեր. յօդուածագիրը կը ճգնի ոչ միայն անտեսել «Եւ դու Հոսմ մայր քաղաքաց» հատուածին դաւանական պայծառ իմաստները, այլ նաև մթազնել, բոլորովին այլափոխել զանոնք՝ նորանոր վկայութիւններու անտեղի կուտակումով, և այդպէս պղտորել բարեմիտ հաւատացեալներու միտքերը»: — Մեր ծանօթ յօդուածը ուղիղ չէ հասկցուած Գեր. յօդուածագրին կողմէ հակառակ այնքան պայծառ ըլլալուն: Ան կը կարծէ որ մեր յօդուածը կը պղտորէ «բարեմիտ հաւատացեալներու միտքերը». այդ մասին թողան հոգ ըլլայ. հայ «բարեմիտ հաւատացեալները» դարերէ ի վեր յստակ միտքով երգած են

«Նոյն շինեցեր զեկեղեցի
 Վէճոյ ի վերայ վիմին բանի»,

և կը շարունակեն երգել, զիտնալով որ այդ տողերուն մէջ ծրարուած են «գաւառական պայծառ իմաստները», հաստատուած և վաւերացուած եկեղեցւոյ բարձր հեղինակութեամբ: Պետրոսեան դաւանութեան տեղ Պետրոսի անձը չէ կարելի եկեղեցւոյ հիմ դնել Ծնորհալիի բառերով:

9. — Էջ 26. — Հ. Ն. Տէր Ներսէսեան կը գրէ. «Ս. Ներսէս Ծնորհալի ոչ միայն «Եղեւսիոյ Ողբ»-ին մէջ, այլ նաև այլուր Ս. Պետրոս Առաքեալը կը կոչէ աշակերտաց զեւաղոյն, ընտելալ զլուխ փոքրիկ հօտին, իսկ առաքեալները կ'անուանէ Պետրոսեան զուկոյ: Եւ ապա ոյժ տալով իր երեսակայութեան կ'աւելցնէ. «Աւրեմն, ըստ Ծնորհալիին, Պետրոս Առաքեալ զօրավարի մը հանգամանքն ունի, կառավարիչ մըն է», և այլն: — Կանխաւ բացատրուած է որ Պետրոսի զլխաւորութիւնը կը կայանայ իր հաւասարակցներու կարգին առաջնութեան մէջ, Առաքեալ մըն է այն ալ միւսներուն նման, և անոնց վրայ ոչ մէկ իշխանութիւն կամ իրաւասութիւն ունի: Ինչպիսի է որ Գեր. յօդուածագրին փնտոած և իր կանխակալ կարծիքները զգուշ չխորհրդածութիւններ տեղ պիտի չունենային մեր սուսու մասիրութեան անձուկ էջերուն մէջ»: «Բոլորովին խեղաթիւրուած և այլասերած» կրնան կոչուիլ այնպիսի գրութիւնները

(*) Տես Մարկ. Թ. 32-33,
 (**) Հմտ. Մատթ. ԻԸ. 20,
 (***) Բաճի Զափաւ, էջ 152:

միայն, որոնք հակաեւտարանական վարդապետութիւններ կը պաշտպանեն, կանխակալ կարծիքներու ձեռնմէն բռնադատուած:

Չմոռնանք զիտել տալ նաև որ օրնտրեալ զլուս վոքրիկ հօտին» ուղիղ թարգմանութիւնը չէ «Կլիսոյն ընտրեալ հօտին փոքուն» տողին, վասնզի Ծնորհալին օրնտրեալ» ածականը տուած է «հօտ»ին, մինչ շ. ն. Տէր Ներսէսեան, յայտնի նախանձախնդրութեամբ, նոյն ածականը կը տանի «զլուստ»ին: Մեր ըսածը ստուգելու համար համեմատել քիչ մը վարը «Ի յընտրելոց աշակերտաց» տողը^(*):

10. — Կալով շ. ներսէս Տէր Ներսէսեանի եզրակացութեան, ինքնին կը տապալի այն, քանի որ այդ շինութեան իբրև հիմ գրուած ծուռ մեկնարանութիւնները հերքուեցան մի առ մի: Ըստ Ներսէս Ծնորհալիի Պետրոս Առաքեալ Եկեղեցւոյ «գերագոյն» վարդապետ չի ձանչցուիր. չէ «առաջնորդ, պետ և վարիչ բովանդակ Եկեղեցւոյ». չէ «գերագոյն իրաւարար և միահեծան տէր Եկեղեցւոյ», վասնզի միայն ինք չունի «արքայութեան բանալիները»: Մեր նախորդ և ներկայ յօդուածները մտադրութեամբ և առանց կանխակալ կարծիքի կարդացողը պիտի տեսնէ որ Ս. Պետրոս Առաքեալ այնքան վարդապետական իշխանութիւն ունի, որ քան միւս առաքեալները. առաջնորդ, պետ և վարիչ է բովանդակ Եկեղեցւոյ, իր առաքելակիցներուն հաւասար զետնի վրայ. Եկեղեցւոյ միահեծան Տէրը Քրիստոս է ինչպէս երկինքի մէջ, այնպէս ալ երկրի վրայ, երէկ և այսօր, նոյն և յաւիտեան:

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ

(*) Ժամագիրք, Երուսաղէմ, 1932, էջ 65:



ԿՐՕՆԱ-ԲԱՐՈՅԵԱՆ

ԱՍՏՈՒԱԾ

ԵՒ ... ԱՐԴԻ ՄԱՐԴԸ

Մեքենայաշտութիւնը կրկին չափով մարդարանական ըլլալ կը նշանակէ. քանի որ մեքենան յառաջ եկած է արուեստական արապրութեամբ, հնարուելով և շինուելով մարդոց կողմէ իրենց կարիքներուն համար: Այն խանդավառութիւնը որ ստեղծուած էր ճարտարարուեստի յեղափոխութեամբ և կ'որակուէր նիւթապաշտութիւն, մեր օրերուն, ժողովրդական բացատրութեամբ մը կը կոչուի կեանքի-ուժ: Բայց տեղեկեքք Սրբաշին Կեանքի-Ուժ անուամբ որակել կը նշանակէ Անոր մասին կենսարանօրէն մտածել, ինչ որ դարձեալ մարդարանական է: Եթէ պիտի չկարենանք ձերբազատուիլ այսպիսի եղբեր գործածելէ, ինչո՞ւ մաշած տարագնեղ գործածելով տաղնապինք: Արդարև, ըլլալով մարդկային էակներ, հարկադրուած ենք մարդկօրէն խօսիլ նոյնիսկ գերմարդկայինին շուրջ: Որեւէ մտածում կը յառաջագայի մտածողին փորձառութենէն, կամ այն փորձառութիւններէն որոնք անցեալին մէջ ձեռք ձգուած են ուրիշներէ: Մարդկային չեղող մտածումներ, յղացքներ գտնելու փորձն ու փընտըրտուքը, իր սեփական մարթէն դուրս գալու ճիգ մըն է: Միանգամ ընդմիշտ հաստատած ըլլալու համար կրկնենք. — Չենք կրնար մեր իմացականութեան պարունակէն դուրս գտնուող չափեր գործածել:

Աստուծոյ մասին մեր գիտութիւնը կը ստանանք այն կատարելութիւններէն որոնք կը բղխին Արարիչէն արարածներու: Կատարելութիւնները — հարկ չկայ ըսելու — անհունօրէն աւելի են Աստուծոյ մէջ քան ստեղծուած սեւէ էակի մէջ: Արդ՝ մեր իմացականութիւնը, կատարելութիւններ և առաքինութիւններ կ'ըմբռնէ ա'յնպէս՝ ինչպէս որ ատոնք կան արարածներու մէջ, իւրաքանչիւրը զատորոշելով և առանձինն անուանելով: Հետեւաբար, Աստուծոյ տըր-